

# Պ Ի Տ Ս Ա Կ

## Բ Ի Տ Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Է Խ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Հ Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ց

1813.

4·5·6. Յ Ա Ւ Լ Ւ Ս :

Ա Մ Ե Բ Ի Գ Ա Յ Ի

Մ Ե Ա Գ Ե Ա Լ Վ ա հ ա ն դ ե ր :

Ն ո ւ Ե օ ս տ . 17 Ա պ է ւ ե :

**Ի**նկիւծի Վաւահանդէսը՝ քայլց առ  
հետեւալ Կորուսաները Ամերիգայի  
քովերը, քանի որ պատերազմ հրատարա  
կերէ անոնց գէմ:

Կուշտուիբա անոնդվ Ինկիւծի Փրէկա-  
թը, բանքվեցաւ Քօնթիւուին Ամերիգաց-  
աց Փրէկաթէն: Մաւչուէն բանքվեցաւ  
Միացելնահանդէրէն, Պատպառան Սպէէս  
կողին ցանալը նստաւ: Սուպիմիօննաւ  
ցանալը նստաւ: Քաթթէ-Քէի:

Ա մ է տ ե ն ա ն ո ւ ն ո վ Ք ո ւ ո վ է թ ը ս վ ա ծ ն ա ւ-  
ը, բանքվեցաւ Էստէն նաւէն, Քօնթէւ  
բանքվեցաւ Վայք ըսված նաւէն: Էստէն  
ցանալ նստաւ: Քաթթ-Սպալը ըսված տեղը.  
Բնակիւր ցանալ նստաւ: Քաթթ Լուսերա  
ըսված տեղը: Վէստիւթօու իսայդ եղաւ:  
Քաթթօւ իսայդ եղաւ, արևմտան հինախտաւ

նին կողմէրը: Լուսաւ բանքվեցաւ Փրան-  
սովի խուրամանէն որուն անունը էր Տէ-  
լմէնիւ: Քէրուուց ցանալը նստաւ: Հալլի-  
վաբուն քիշը վար՝ որնոր ետեւ ինկերէր  
մէկ Ամերիգացւոց Պէլիկ նաւիմը: նմա-  
նապէսցանք նստաւ Սուլիէն, Ճէտոնն,  
Բէնւենէ Աքուֆն, որոնք կերթային Ֆի-  
լատէլֆիա, Բէնւենէսս Ամալիա որ կեր-  
թար Քհարլէսթօն: Ականչ որ կերթար  
Պալթիսօն: Բիունէնուց այրեցաւ Պինային  
իսուսանսէն: Նորմաննաւ բանքվեցաւ Էս-  
տէնիւ (1): (Օրուր: Կայսէ:)

Տ Ս Ա Ն Ի Մ Ա Ր Գ Ա Յ

Ա լ ո ւ ն ս տ . 29 Մ ա յ ի ս ի :

Տ ա ն ի մ ա ր ի գ ա յ ի ն թ ա գ ա ւ ո ր ը՝ ա մ մ է ն տ է ր ո ւ -  
թ է

(1) Ա ս կ ա ր դ ի ն մ է շ ը չ է ՞ ո չ Ճ ի ս վ ա լ ն  
կ ի լ վ լ ի ն պ է լ լ ի կ ն ա ւ ու ը և և ո չ ա ն ա ն հ ա մ ա ր  
ո ր ս ե ր ը ո ր կ ր ն ե ն կ ո ր Ա մ ե ր ի գ ա յ ց ւ ո ց ի ս ո ւ ր  
ա ն ա ն ա ն ե ր ը ի ն կ ի լ վ լ ի ն ե ր է ն : (Օրուր: Փար:)



թէ զօրքը, բրինչիքէ իշքհմուհլին (որ է քրանսըղի բանակին մեծ Ճէնէռալը) իշխանութե ու կառավարուե տակը ձգեց:

Ամէն կերակրելինաց պաշարները որ կըքէրէրկոր Տանիմարդան՝ Նօրվէջիա, ին կելիները ու Շմէտները զավթ ըրին, ու դրին Սլէցիայի սահմանագլուխիները եղած մօտիկ մաղաղաներուն մէջ:

(Օքադր. Կայսէր:)

### Ն Է Մ Ց Է Ս Տ Ա Ն .

Վիկոնտ. 22 Մայիսի:

Մայիսի 3ին գիւտ խաչին օրը, Կայսրու հին Նէմցէյի տըլաւ իրեն պատույ խա թուններուն, նշան պատույ՝ աստղով զար գարած խաչը:

Մաքսոնիայի ու Լէհացւոց զօրքերուն մէկ մասը որ էին բրինչիքէ Բօնեաթօվլուքին հրամանին տակը, ու կանցնէնկոր Կա լիցնայէն ու Պօէմիայէն Սաքսոնիա երթալու համար, հասան Զնայիմ:

Մաէննէր ու Քրասովիդք անուռնի հաւային մէջ ճամբոյ ընօլները, հրատարակեցին ոք ամսուս 25ին նորէն ընեն պիտոր աս ճամբորդութենը օդին մէջ կըօպովէ:

Մաիւեքէ գեղը Մաճառաստանու մէջ բուրբոնին մօմիսիր գարձաւ մէկ սաստիկ կրակէմը, աս կրակին պատճառը եղէրէ մէկ մուրացող աղքատիմը անխոչեմութիւն:

29ին:

Մաճառաստան պատճեցաւ ցաւալի գիւտուածքից տունիմը մէջ: Հոստեղը իւլմը բաղմուի ժողոված էին զեաֆէթի համար, ու երբոր լըմինցաւ զեաֆէթընէ, ամէնքը դնացին մէկ մէծ պատճանիմը առջեւ պազարին մէր, բայց պատճանինը տկար ըլլալով չկըցաւ տանիլ ծանրութեան ու փլաւ, շատ անձինչներ աս կինալին այնողս սաստիկ վերաւորվեցան, որ քիչ ժամանակէն եռեւ մեռան: (Օքադր. Փարիզա:)

### Փ Ր Ա Ն Ս Ա Ա .

Փարէդ. 2 Յունիսի:

Կայսրուհին կառավարը քրանսայու աշ

ուաւաս հետեւ իսպարները ամսուս 29ին՝ առաւօտեսն դէմ:

Պէլլունի Տուգան գնաց դեպ ՚ի կը կառւ: Սէպաստիան Ճէնէռալը Սբրութ Թառին մօտ հանդիպեցաւ մէկ Մուկովի գունդիմը, զարնըլեցաւ ասոնց հետ ու փախուց բանեց 500 գերի, 22 կառը թօփ, ու 80 ալ պարութիւն առապա: Որակուզայի տուգան հասաւ ամսուս 28ին ճուէր իրիկ վան գէմ, փախցնելով իրեն առջեւն Մուկովին վերջնուպահ գունդը, բանեց ասոնց մէ 300 գերի, հիմայ քրանսըղին առաջաւ պահ գունդը 14 մօն հեռու է Պէլլունիայէն:

Ամէն մարդ կըրնայ երեակայել թէ Մուկովիները ի՞նչ սկասնէշներ ամրոցներ շններեն պաջոստաննելու համար իրենց բանակը երբոր լըսէն թէ հարիւր հազար մարդ գէն աւելի բանեցաւ 3 ամիսի չափ: անոր համար ունենին իրաւունք անցպիթէլի մես պէլու իրենց բանակը:

Կերենայ թէ Վինթանսնթէին Մուկովին Ճէնէռալը որ Ճէնէռալ Քութուսու վին տեղը անցաւ, հրաժարած ըլլայ իրեն սկասոնէն, և հիմայ Պարթասի թօլլին Ճէնէռալը կըհրամայէ բանակին: Քրանուը զին զօրքը եհիմա Սլէզիային մէջ, ուր տեղ կըգտնան առատութ իրենց ամենին ուղած բաները:

(Մանիւռու:)

Մէկ մաճառաստիմը թուզմէ որ գրրված էր Հասուասուռիէն մայիսի 29ին, կըսաւ մէ թէ Տանիմարդային թագաւորը ընծային բէրինցիք իշքհմուհին (որ է մէկ մէծ քրանսըղի Ճէնէռալը) մէկ գունդիմը իրեն զօրքերէն որ կըրազկանար 11 համարէ: Աս գունդս որսուն գլխաւորը է Քնմթէ Ճէնէռալ Սքուլէնապուսկը, Տամիայ ելաւու գնաց կեցաւ Ալթօնայի ու Վինսոսէպին մէջ տեղը, որ կըպատեն Ամուսնուկ քաղաքը հետիսային կողմէն: Քրանսըղին զօրքը տիրապետութ մէկ ուրիշ կղզինիմնաւը որ էր կը պատեսի գետին վրայ, և է Ամնուռուկին հաւա ւային կողմը, ուսափ հաւանական է թէքիւ ատենէն Ամուսնուկ մոնան քրանսըղիը:

(Օքադր. Կայսէր:)

3ին:

Մայիսի 26ին հասաւ Բառւ քաղաքը 2500 սպանեօլի գերի, և քիչ ժամանակէն կըս պաս

պատվի մէկ մէծ Սպանեօլի գերիներու իսութիմընաւ:

Համառօքունի մէկ թագին ունաբ է գրէ Սպան նէօլի 32 երորդ գունդին գրանցիւ Ռահուն Շո Ճէնէնանին՝ որ է իսութիմը Վշիմութիւ առցին:

### 25 Սպարիւ. 1813:

Իմին Ճէնէսաւս Երբոր երեկ ևս կեր Թայիկոր Միրանայէն Վշիմթօքիայ 32, 55, ու 58 երօրդ գունդերուն մընացած 3 պադդակնօնը, և 200 հոգւով 62 երօրդ գունդին, ու հարիւր հետևակ սիւնկնէնը, և 250 Սպանեօլի գերիներու, մօսիկ առաւօսեն սահաթը ճին, յանաջ ք հասնիը Արմինօն գեղը, մէկ քանի մեր օփիկ չխանէնէրէն միով գնացերէնին առաջ լսուե սելու համար ան ճամբանէրը ուսկիցը պիտոր անցնէնիք, աս վերի ըսած գեղին սաստիկ թիւֆէնկով կրակ ըրէն ասոնց վը յանկարծակի: Այս միջցին որ պասաւ կրա կը ես հասայ մէկ բարձր տեղը ու կը ինար ունի մէկ ազէկ գիրքը իմ գունդին հմր: շուտով ի մացայ որ թշնամին մեր ձախ կող մը լուսան տակը մեղի որոգայթ լարերէ գուսախ խռանիւ ըստէն լազեցի ան կողմը առանց ուշանաւու 3 պադդալինին մնաց յորդներովը գրաւելու համար մէկ պղտիկ բարձր տեղը՝ ուսկից որ գիւրութէ կրայի կարգգրէլ իմ գունդոս, ու ապահովնել մեր հետ և զած գերիները, և գունդին կահարասիները:

Այս ազէկ ու հարկաւոր բարձր տեղին վրայ չեհասած, մէկ խումբը թշնամին ըստ գունդու ելան իրենց գարսանէրէն, ծածուկ պահլասած աերերէն, ու սկսան գալ գէպ ՚ի մեջ վրայ, մէկ քանի սլաղիկ ձիաւ ըօրներու հետևակներու գունդեր ալ նոյն ժամանական, մէջ կրարեցին ետևէն գետ ՚ի Միրանա քաշվելու մեր համբան, և կըս պառնային բոլորովն մէջ տեղ ուաշարել մեր գունդը՝ երբոր գրաւեցին մեր ետևը եղած մէկ բարձր տեղը:

Արբաներու տեսանէ հրամայեցի որ թիւ Փէննէրուն կըրակը բակսի մեր դիմացէն եկոլ թշնամիներուն գունդին հետ, և ըստ կըսան զարնըլիլ, ես առանց ժամանակ կոր մնցունելու աւնել արձի մեր ետևէլ եղած բարձր տեղը թշնամիներուն ձեռքին՝ իմին

գունդիս մայցած էն կորիճ զըբքովը; և հասուցի մեր ձախ կողմը ճշ երօրդ գունդուն նալ՝ պատերազմ խօթելու համար: Թիւ քէնկին կրակը խիստ զարհութելի եղաւ կէս սահաթիմը չափ: Թշնամին շատ ան գամ ուղեց պաշարել զմեղ, բայց ամէկն անդամ ուղ ելաւ իրեն խորհուրդները: վերջապէս ապահովունելու համար գեշ ընելուը ու գունդին կահարասիները՝ առ նել արվի մեր ետևէ կողմէն մէկ պղտիկ ըլքիկընալ՝ որ կայ գաշտին մէջ, աս տէ մը մէկ թիւ քէնկի մէնզկըմը հետու էր մեր ետևէն, և էր մեր անցնելու համբան քով վը: Այս աեղու պէտք էր որ արգելէր թըզ, նամիները՝ որպէս զի շիկարենան կըտրել մեր գէպ ՚ի Միրանա քաշվելու համբան, և ծառայէլ մեղի մէկուղ միանալու համար՝ թէ որ ետ քաշվելու ըլլայինքնէ: Երբոր մենք պատերազմը սկսանինէ, Պարոն Մէր վանը՝ որ էր 73 երորդ գունդի պադդալինին գլխաւոր զօրապէտը և առաջնորդ գերեր մեղի Պրեմեկպայէն մինչև Միրանա տա, ճամբայ ելաւ Միրանայէն ոմ արագուք 250 հոգիով ու մէկ թօփով հասնելու մեղի, բայց ժամանակին կերէ չի հասաւ, անոր համար չիկըրցաւ մնայալ պատերազմ:

Թշնամին երբոր տեսաւ թէ խայտառա կեցաւ իրեն մասածած խորհուրդները, և զարմացած ինչպիսի զօրութեն ու գիմաց: կոսութէ հանդիպելուն, սկսաւ ժողվել իրեն զօրը ու ետքաշվիլ, ասոնք այնչափ արագուք կըփախէն լեռներուն վը բուեն թէին, Աւարային ու Էսքէօին ժամբայներէն որ հազիւ թէ կըրցանք նետէլ շ կտոր թօփ իրենց վերջապահ գունդին ետևէն: Թշնամին հետ տարած վիրաւորները խիստ շատ եղած պիտոր ըլլայ, ինչպէս որ կըցըցնէր մեղի արեան հետքը որ կըձգէր ետևէն:

Պարտերազմի գաշտին մէջ համբալիցաւ 40 հոգիի չափ մեռած թշնամիներէն: բայց ՚ի շատ միքաւորվածներէն, թշնամին հետը տարած վիրաւորները խիստ շատ եղած պիտոր ըլլայ, ինչպէս որ կըցըցնէր մեղի արեան հետքը որ կըձգէր ետևէն:

Պարտական եմ մեծ մէծ գոլութիւն տալու միւնքներուն ու ճշ կանգին ըրած կըրդին մասներուն վրայ՝ որ բանեցուցին պատերազմիլու ատեն, ասոնցմէ շատ գուլ

Ալուռ արժանի են մամնաւորապէս ; օֆֆիշ  
չխաները , յիսնապետները , տասնապետնե  
րը աս 3 պատդալենին :

Ինծի պատիւ կանոն աղաջելու հրա  
մանքիդ տէրութեր իմին Շէնէռալս , որ  
հաճիք իմացնելու աելնի աելզ աս զրաց  
գործողութեր՝ պատերազմի մեծ պաշտօնա  
տէրին :

Խումբս անաբատ ու ամբողջ մասց , և  
պատերազմէն ետե շարունակեց իրեն համ  
բան մինչեւ որ հասաւ Վիթթօրիա կէսո  
րէն ետե սահամը 6 ին :

Կամեսիք համիլ ևն ևն :

### Հասպարտեաւ . Ակնան զրապետ :

Անցած Սեպտեմբերի մէջ երբոր Շէնէ  
ռալ Քաֆփառէլլին գլխաւորը հիւսիսային  
զօրաց , Պիսպալայէն ետ քաջեց իրեն զօ  
րաց մէկ մասը զրացնելու համար Փոռ  
թուգալին մէջ եղած զրպէ օրոնք պաշա  
ռերէին Պուռկոս բերդը , սպանեօները  
առաջ սկսան գալ ու շատ աեղերու տիրե  
ցին ու անոնց մէջը ամրացան . աս աեղեր  
ուուն մէջը կար մէկ բերդմընալ որ կընէ  
վէր Քասթոր , աս աեղը էր ծովահայեաց ,  
ու խիստ հարկաւոր աեղ պատերազմը ընօղ  
ներուն , աելի բնութենէն՝ քան արհեստէ  
ամրացած . Հոստեղը երբոր մոտան Սպա  
նելցիները անտառնը ամ հանգստաւք կը  
նէին հազորդակցուն ինկիլզներուն հետ ,  
ասկից կառնեին իրենց զէնքը , կերակրեզի  
նաց ու պատերազմի պաշաները , հոս աե  
ղը կենալով կարդելուն վաճառականուն  
և հալրդակցութեր Պայօնայի ու Սանդո  
նայի հետ : Հոստեղը շատ գժուարին բան  
մինէր մօօի բերելը , մշ զի չորս կովը պա  
տած , էր մեռներով , որով ինքիրենը կը  
պաշտպանվէր աս աեղը . աս պատճառաւը  
ուշացաւ առնելը սու բերդին :

Հրաման եկաւ Քլոսուն Շէնէռալսն որ  
էր գլխաւորը հիւսիսայի զօրաց , որ ձեռք  
զարնէ առնելու սու բերդը , անոր համար  
ներնալ պարտաւորեց ֆոււ Փոռթուգա  
լին մէջ եղած զրաց Շէնէռալս . սաիկայ

շուտմը գնաց հոն ու 10ը օր պաշարելէն  
ետե առաւ յարձակելով իւրիւնելով  
աս ամուր աեղը : Աս բերտին առնելվէլուն  
պատմութիւն էւրնենի աշխրտ ռեպահին մէջ :

### Հասպարտեաւ . 23 Մայիս :

Տանիսմարդացիները բռնեցին ինկիլզնէն  
մէկ Քուռվէթթէ ըսված նաւմը որ կը  
քաջէր 20 կոտր թօփ : Ասոնք Ելլպային  
մէջ ըսրը ձգեցին շատ թօփի նաւակներ՝  
արդեւելու համար ինկիլզննաւարկուելը  
աս գետիս մէջ :

(Օրուգր . Կայսէր :)

### Լ Ի Ւ Բ Ի Կ Ե Ա Ն

#### Գաւառուներ .

### Ճառապ . 29 Մայիս :

Չառապի գիմաց կեցած : Ինկիլզի ֆրէ  
կաթ ըսված նաւէն 300 հոգի լցուած մէծ  
սանտալի մէջ , Ասորիւ 25ին Լեւրիկիոյ մէջ  
եղած Կոնա քաղաքին ցամաքը ելան , եղ  
ներ յափտակի լու համար անկից , նմանա  
պէս գողնալու իտալական եղներալ որ ան  
ցեղով քիւ կըդըսնավէլ Եւրոպիայի մէջ ,  
և անտարակոյս ըստակ ալ առնելու համար  
աս քաղաքին բնակիներէն : Աս ինկիլզնէ  
ըսվածութէ ըսկան երթալ գէպ ՚ի  
աս պատիկ քաղքին զուուը՝ որուն վրայ  
կըրակ կընէին նաւակները թող շիտալու  
համար քաղքէն գուրս մարդ ելաց ոն զի  
ցամաք ելլոյները կարենան գիւրուց իրենց  
ուղածը ընել , աս միջոցիս կայսերական ըս  
ված գունդին ձիւառոները հետեւակները  
որոնք մէկ գործքիլ ընելու համար մէկ տեղ  
ժողովէրէին , չէ թէ միայն պաշտպանեցին  
որ թշնամիները ընմանան քաղաքը , այլ ըըն  
անդաստեցին ալ փախչլիրէինց նաւակները  
նելը մարդ զայ ընելով անմայէ : Ասից  
ետե չիամարձակեցան ուրիշ զօրք թափել  
ցամաք , թէպէտ և ֆրէկաթ ըսված ինկի  
լզնին նաւը մօտիկ հոնակվանքը կըպարզ  
աեր :

(Օթէկէրտք . օֆֆիիւ : )

**Աս գործքը որ է պատմութեն հիմակվան առենիս , տասնըհինկ օրը մէյմը կըտքապի ,**  
**ԴՎԵՆ Ե ՏԻԿ ԴՎԱՆ Ս ՄԲ Ո ՅՆ ԴԱ Զ Ա Մ Ո Ւ :**